

## ԵԿԵՂԵՑԵԱԿ

Արդ՝ ի բըլեր բարձրածայր  
Դիմեն յաջոտ՝ ի մըթան  
Զեկեղեցեակ սըրբավայր.  
Եւ՝ ի ծործոր անդ լըսին  
Հընէտ առուին, հն՝ խօսով  
Խառն ընդ մընդիւն աստրակին:

Այլ ուստ արխուր զայս նըւադ  
Բերէ ի թես իւր զեփիւռ.  
Զինչ զանգակին ողբոց գանգ...  
Կիսահագագ լըռեաց արդ  
Եւ սընի հովուին բերկածայն...  
Գոզ արկ երկին աստղապարգ:

Մածկի, յարտօսք և՝ ի սուգ  
Հեք մահացուն՝ ի գամբան,  
Ոյր եր զայելք՝ սէր և շուք.  
Այլ և ըզքել, ով անձն իմ;  
Զէ օրն հեռի քաջ՝ ի բայ,  
Նոյն ծածկեսցէ ցուրտ շերիմ:

## ԲԱՂԵՊՆ ԵՒ ԵՐԿՈՒ ԲԱՐՏԻՔ

Թէ ուժիս միջոց, ուզ մարդ Աստուծոյ,  
Մատող հասակին ըըցուր գութ, ճամբայ,  
Նոյցա ինչ անեն՝ գըրգեալ ի սիրոյ,  
Մի օր այն գըլխիդ պըսակ կը դառնայ:

Անտառին մեշտեղ երկու համ բարտիք  
Մոմի պէս շիտակ կ'ելնային յերկինք.  
Նոյցա ոտքին տակ բաղեցին ազազուն  
Վարը գեանաքարը, թեերով ճապուկ  
Կը վընտուէր իրեն թիկունք կամ նեցուկ,  
Որ յոտին կանգնէ իւր մարմն ճշկուն,  
Դեւա՝ ի բարտիներ սա մեղմիկ ձայնով  
— « Թողէք ինձ, կ'ասէ, որ ձեզ փարելով  
« զաքի ես ելնամ, վայելիմ արե,  
« Գիտեմ ու թեռն եմ, այլ փոքրիկ թեթևու—  
Բարտիներէն մին, յօտիստ վատ կերպով,  
Կը մերժէ նորս ոըրտառուշ խընդիրք.  
Սինչ միւս բարտն վըրան գըմալով  
Կը հակէ առ նա իրեն մի ճըզիկ,  
Բազեղըն եսկոյն կահանչ թեերով,  
Գարբելով ճըզին վեր կ'ելնայ շուտառի...  
Աշնան վերջերուն մինչդեռ պազ քամին  
Ի վայր կը թափէ տերիք անտարին,  
Խըստաւիրա կաղնին կը մընայ սըկլոր,  
Մինչ նորս ընկէր կահանչած բոլոր,  
Խըրն թագուհի պըսակ փառահեղ  
Կըրէ շակառուն գալարած բաղեցն: